

## ԱՐԻՒԻԾՆ ՓԼՈՐԵՆՏԻԱՅ

Հյնաւանդ սովորոյթ առ պարըսպօք փլորենտիայ  
Գումարեալ պաշտէր ցանդ ամ ըստ ամէ տօն շինական ,  
Ամբոխ գիւղականաց ՚ի պարագայ դաշտավայրս ,  
Ովզունել գարնայնոյն ճեպի պարուք ըզգալուսա :  
Անդ բերկրահոյլ գունդ բիւրաւոր կայլի ըզկայթի հարկանեն ,  
Հաճոյից հրպատակը քան նըւագացըն չափու :  
Մինչ յանկարծ ահաւոր և ըսպառնող կառանշիւն ,  
Ըզգանզիւն մայրեաց դորնչեալ հեռուստ ՚ի դող լուծանէ :  
Առիւծ բոցատեսիլ լինի աշոցն յանզիման ,  
Խոյս ՚ի բաց տուեալ փախչին . և ՚ի շրփոթս անդ մայր մի ,  
՚ի խուճապ տագնապին փութայ զորդին իւր թափել .  
Աւազ , սահեալ ՚ի բազկացն անկանի բեռն այն քաղցրիկ :  
Ճըլայ կինն , ըզկայ առնու . ընդ գիշահանձըն ժանեօք՝  
Տիսանէ զըրդին , սոսկայ , զոփայ տըմոյն և մազկուինչ ,  
Կայ անշարժ , բազկատարած , կառուցեալ զակն անքըթիթ :  
Յինկն անդրէն զըրդրելցն ըզգայութեանց գործեալ դարձ ,  
Սարսուռ նըկուն զինքն ընկճէ , սարսուռ ՚ի լանջն ազդէ ոյժ :  
Ռ'վ կախարդիչ սիրոյ հնարք , ով հիարքանչ զառանցանք .  
« Տուր ինձ զորգեակն իմ սիրուն , տուր ինձ » , գոյէ մայրն ՚ի գումա .  
Գալարեն մօրըն կողկողանք զաղիս գըմնէ առիւծին ,  
Ըզտեղի առեալ պընու և ակնարկէ դարձազարձ ,  
Եւ զի մայր ոք պաղատի առ նա թըւի գուշակել .  
Հեզիկ ակնարկիս ձըգեալ ՚ի նա անուշակ՝  
Ընձեռեալ ըզցանկալին՝ առ ծունկըս մօրըն թողու ,  
Ըզհամբոյր քաղցրաժըմիս մանկանն ըզդէմն ակնարկեալ ,  
Ոիգաճեմ և յամրաքայլ ստ ակն ՚ի մայրիս անկանի :

ՄԻԼՎՈՒ

## ԲՆԹԱՅՔ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵՆԱՅ

(Տէ՛ս էլ 65)

### ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ Բ.

Թէ ըշծովուն զայրոյթ գըմնէայ  
Քեւ քարոզէ մերս Մուշա ,  
Ոչ արգելու ըզգոդ նաւուդ .  
Մասուցանել հողմոց նորա :  
Այլ իսրատէ՝ զի զառադաստ  
Ուր հարկ յանձնեն : հողմոց ՚ի բաստ ,  
Ընդ հանապարհ գարնալց  
Ամրակառոյց լից քո լսատ :

Մէ լիցե փոյթ ըզգեղեցէ :  
Մէ լըմարթամ լաստափայտէ ,  
Եւ մ'ի ձող կայդիք կապեր  
Դու զառագաստ ՚ի մետաքսէ :  
Ըզմետաքսէայ առադաստից  
Ու ինչ հոգան հարաւ հեւուին ,  
Խ' ոչ ահ ընդ ահ ալիք բախեն  
Ըզնըկարէն պատկերըս դից :  
Արքայուհին կանոպոսի  
Լուծեալ յափանցն իւր հայրենի ,  
Առագատակաց զիւր նաւափայտ ,  
Ցոյր պերձութիւն պակետն ալիք :

Աւելք սոկեղնէր էին նորա ,  
Եւ գեց անդրէիք խելաց վերայ ,  
Եւ քոյդ հըրէչք , Մեծըն Նեղոս ,  
Ի բայդ պաշտեալք ՚ի մեցէնի :  
Եւ Ետափնու և Բորսատիս ,  
Ֆոլ Խաքեան և Անուրիս ,  
Եւ որ այլ ևս աստաւածութիւնք ,  
Զոր ՚ի յինքեան ունի ՄԱմիիս ,  
Ասկի գիտակք շոշողէնին  
Ի բարձրածայր գերան կայմին ,  
Եւ բազմարանք թիւվարաց  
Ոսկենէկար փաղփողէնին :  
Ընդասուտակ գաշտին կոհակ  
Խաօսէնին ոսկի թիւնէք .  
Տախտակք էին ՚ի մայր փայտից ,  
Եւ փըռոսկրեայ նորին ուղղեակ :  
Ավելք ոսոկին ցոլացուցեալ ,  
Ի համուդոյն երանդ փայլեալ  
Էին այնպէս՝ որպէս մարթ էր  
Լզիանայէ հաբել որսալ .  
Գիր է առավաստա անդայտ փափէն ,  
Կարք ծիրանիք կասեալ էին ,  
Եւ առագաստա ծիրանիք րանդք  
Ի Տիւրոսէ ածեալ էին :  
Առագաստից գյոն ծիրանւայն  
Քըւէր ներիկէ գերեւ ջրայն ,  
Եւ նյոն խոկ գոր լաստափայտին՝  
Հերձուլ ըզօւր ծիրանեգյին :  
Կայր ՚ի միջի սըրբսկապան ,  
Վորում գըլիխոյն բաղմեր միայն .  
Քըւէր անձնէն կարգեալ ՚ի թիւ  
Աստուածու հեացցն ծովոկան :  
Թափառէն ըը քնազ մակախն ,  
Զոր օրինակ Սէրբ նըկարին ,  
Շուրջանակի ա քայլուհայն ,  
Եւ ծիրանի սըրբսկապանին :  
Ոմանք ալիդն ՚ի յաշ կըրոն ,  
Եւ այլ կապարճ՝ ՚ի յուս թերին ,  
Կէսք նետածիդք ՚ի նես ոսկի .  
Երես տիգնոն կէսք վարդ ցանեն :  
Զէ՞ է յիշել թեր ալվէկոնդք ,  
Որպէս Նեմիայք պերճ զարգարունք ,  
Քզնաւորդաց ունին տեղի  
Եւ ՚ի յարոււես և ՚ի բազուկ :  
Զեարդ ըզօվով բախէն նորին ,  
Ի լանջուն կոյս մըգեան զըմին ,  
Զիարդ և միւս զափամըմեալ նաւ ,  
Ուզզէ յընծաց զեակ ՚ի ճեռին :  
Ոմ ըզէկզիկ հոզմոս որսայ ,  
Ոմ ըզկառան ըզգէ բանայ ,  
Մերժ զառագաստ Զեփիւռուին  
Մերժ զառագաստ պարզէ և տայ :  
Ոմն նըստի քընար յամին ,  
Երգով ՚թից հրաման ազգէ ,  
Եւ ըզվանեալ ջրայ կուսակ՝  
Քաղցրը տաղեւ հրահանդէ :

Կեսը յօրինեն փուռնջու ծաղկանց,  
Եւ հոսաւէտ հիւս պըսակաց,  
Սոքօք ըլցիս ՚ի պըսակել,  
Նորօք պըձնել ըլջայր նիւլաց:  
Կեսը ո՞րդիարին քեզ Պոսիդոն,  
Պոտիստանը և էր տախամակ ՚ի գոյն,  
Աև ՚ի ըլջոյն ընծայել քեզ  
Վասրին նաւին ազատեցն:  
Ընդէր թըւեմ՝ եւ մի առ մի.  
Մի միոյն ատաշ յինքեան տանի՝  
Զոր ինչ բերէ Նեզոս ըզգտոնձ,  
Եւ զոր ասմանը կանոնուսի:  
Բայց զ՞ո՞ւ, Դըւլոյ, խորհիս յայնժամ,  
Երբ սովէնէրի կոյմին հեծան,  
Եւ ձորք բարձուց առաջաստից,  
Եւ երբ քերուր բազմոց կըռասն:  
Երբ խիստ ձըման ըզգեզ կոնէ,  
Երբ շանթ իջեալ ըլլաստ բախէ,  
Եւ երբ հիւսին վայրագալունը  
Լգովով յաստեղը յարացանի:  
Միքթ այտուցեալ կոհակը ծովուն,  
Բախէն զերկնից ըզբարութիւն,  
Եւ մերթ ջըրոց անընդուետեալը  
Բանան յայտնին յատակը գետնին:  
Յորժամ հասեալ գոյն նաւ որդին  
Ոչ ևս յուսոյ յարհէսա ու երկին.  
Յանլարը հասեայ և յիմիրեայ  
Խնդրէկ նըզաստ յարհած յետին:  
Զի՞նչ քեզ յայնժամնաւ պատուական,  
Զի՞նչ և սոսին քեզ շանէկան.  
Զի՞նչ քեզ յայնժամնաւ իորհութքը մըտաց,  
Եւ է միայն ՚ի քեզ մընան:  
Միթէ կարծեն գու հընարին՝  
Թէ որսան գանձքը ՚ի նաւին  
Հըմներին Հիւսիս Հարաւ,  
Եւ ըղներեւու գըրբանք քոյնի:  
Դիմնեայ ալիք զայս քո գեղնեալ,  
Իրժնեայ ալիք զէնքորդ ըըրուեալ,  
Յայնժամ պըսկեալ ողոնեցնեն,  
Դու գէճ ձորդով՝ զայս ծածկեալ:  
Յայնժամ ՚ի քեն ոչինչ բառնան  
Յոզորմելոյդ՝ ըզցոյն դալկան,  
Ոչ արքնին գոյն ծիրանուցին  
Եւ ոչ ազնին ժաման լըրեւուն:  
Ոչինչ զորէ քեզ ձոյլ ոսկի,  
Զի ծով՝ սոսկով ոչ կաշասի.  
Ոչինչ պարդէք զիլուցաննեն  
Զերսակիկով մըրըրկափի:  
Յայնժամ ՚ի զուր տարածանես  
Զարբայսկան ձեռարդ պարզեան  
Ալ ծովան նեմիմյայից պար,  
Եւ առ ըընիի Փարոս դիմես:  
Լիցին հողմոց ՚ի խաղալիկ  
Եւ առաջաստիք և բամիք գոլոտրիկ,  
Եւ ջուրց անսաստ՝ ոսկի քո նաւ  
Լիցի նյոյնպէս ՚ի խաղալիկ:

Խարիս, խարիս, ու ոք իցես,  
Որ մանգամ անձին շնոթես.  
Եւ 'ի միջի անբաւ գանձուց,  
Զանձն երլանիկ գոլ կարծիցես:  
Նաև ըլքեղ նյոնակո պատրեալ  
Միայն ընդ խարս երջանկացեալ  
Բարձեալ բեր լուս ոսկելէն  
Ընդ այտուցիկ ալիս ծքփեալ:  
Հաւասա բնձ չէ անկանկած  
Վլստահանալ յոսկեցին 'ի գանձ,  
Ընդ խալ արկեալ գընան մէկնին  
Եւ լըքտնեն ըզաեր իւրեանց:  
Ո՛հ, կորիցէ որ զառալին  
Ի գուրս պեղեաց զանյայտ ոսկին,  
Զոր լաւագոյն թաղեալ ծածկեր  
Ընդ խաւարս յերկիր խորին:  
Պարտ և արժան եր զնա թաղել  
Ընդ փըլածով հանգա անել,  
Եւ ընդ գանձուց զոր ինքն եգիտ  
Ի փասին եգեալ ծածկել:  
Զիարդ բարտուք մարդն այն ծածկեր  
Զայդ ընդ պեղեալ ոսկեցին մըթեր.  
Տինա, քանի հըրէչք չարեաց  
Զոյդ ընդ նոսին թաղեալ գընէր:  
Բայց արդ 'ի նոյն քարինձաւաց  
Արտաքս ելին կից զուգընթաց,  
Եւ մանութիւն գըրդողամիս,  
Եւ սէր մահուց արիւնախանձ:  
Մարտք և մարտից ընկերք 'ի հետ՝  
Կատաղութիւն և աշտիետ,  
Եւ զեղիութիւն՝ քան ըզգուպար  
Եւ քան զոսոփ մեծ ևս ազէտ:  
Աստի այնշափ ծագեալ անեաց  
Սէր գահցից, իշխանութեանց,  
Յորմէ զայրոյթ և սիգութիւն  
Լըքոյութիւն տոնուն զիւրեանց:  
Ոսկոյն ըզնետ երթան ըստրոնկ  
Գերեալ օրէնք և երաւունք.  
Նոյն և թեմիս կըլուով իւրով  
Երթայ ըզհետ՝ տոնն 'ի բազուկ:  
Սա քան զերկաթ հըզօրագոյն  
Քան զեռասայր շանթ բըլանադոյն,  
Զորիւալ փըլքէ զամուր պատուար,  
Զոր բարձրացոյց ալ զօրագոյն:

Զինի 'ի մարտ ոսկին դաժան,  
Եւ անուանարկ յարիւն մարդկան,  
Եւ ոչ այնշափ երկաթ անգութ  
Լընուռն որեար ձըդէ կործան:  
Պիգմալիոն անագործյ  
Ցարիւն Սիրեայ հանդէպ բագնոյն  
Զիւր շաղախեաց աշ անիրնայ,  
Լըքուռնելով 'ի սէր ոսկեցին:  
Երթիւլէ մահու կորյոյ  
Զոյր իւր Եղիեան զԱմփիարոս.  
Այսըր պտտմառ գըրժոգութեան  
Եղէ բահուանդ համանչալցոյս:  
Զինչ ըզՊելոպս օձաբարցին  
Զանդեաց յարիւն իւր աներոյն.  
Եւ զինչ գործեաց աղետալի  
Լըմիրտավեան զանուն չըլցին:  
Ուստի 'ի քել, Պոլիբորէ,  
Բայց թէ յոսկւոյն նենդաւորէ,  
Ուստի ամեաց սուր գեղարդեամբ  
Տէղ երկաթի 'որ զեղ ծածկէ:  
Դարբերկաթիք 'զոր կըրեմք մեք  
Դուռ 'ի յոսկւոյն նախ բըլինցէք.  
Եղէ մեզ այն օժիտ և միք  
Փարթամ ոսկւոյն 'զոր չնորհեցէք:  
Դամի ոսկեղէն թէ հաւասամք,  
Ու մանաչէ զոսկւոյն ըզյարդ.  
Որ առաջին ծանիւալ ըզնոյն  
Եղէ մոլի, նոյն և անարդ:  
Ինքէ երկիր զԱկոնիտան,  
Ըզըց գաժան մլախնընոյն.  
Բայց չունի ինչ քան զօնին ոսկին  
Վընասակար և յոսկւոյն:  
Մածկեսէ նա 'ի խոր կըրկին  
Զէրակը իւր զոյդ ընդ ոսկին,  
Դարբ 'որ յայժմուս առ մեր զընան  
Դարբ ոսկեղէնց գործեալ լիցին:  
Սա զառալին վարդապետաց  
Ի յապշութիւն ոսկւուն ալեաց  
Դիւրապատիր լաստափայտից  
Առ 'ի կորուս ձախրել երեւանց:  
Արդ երթ այժմիկ յայնկոյս ֆանդեայ,  
Երթ ընդ կարմիր ծով Արաբայ,  
Ածել ընդ քել ըզքո կորուսս  
Որում սիրտ քո տարփմամբ ըզձայ: